

ներէ կը դառնայ ուսմունքներ շահած, առաքինութէն մերկացած . շատ աւելի սիրելի ու հաջոյ է երկրի և երկնից խոնարհ առաքինի եղբայր մը, որ իրեն տգիտութեամբն ալ՝ իր հարցը անմեղ ձամբաները կ'երթայ, քան թէ իրեն գիտուն եղայրները՝ որ միայն առաքինութիր չգիտնալին կը յայտնեն իրենց թափառական ընթացքովը . անոնք խոր ծովերու մէջ նաւելուզելով անշուշտ կը կորսուին, ասիկայ ծովեղերքն առած՝ կը դժունէ իր նաւահանգիստը :

Առաքինութեան մեծութէը մէկ մեծ ու յայտնի վկայութիւնն ալ ասէ, որ առաքինի չեղողներն ալ կ'ուղեն անոր չնորհքէն չզրկուիլ, ու կեղծաւորութեան դիմակը կ'առնեն երեսնին . անով է որ աշխարհիս դիմացը շատ իմաստուններ առաքինի կ'երևնան, քայց վերջապէս խաղք կ'ըլլան, թէ որ մարդկանց առջեւ չենէ՝ Աստուծոյ առջեւ :

Ա երջտալով խօսքերնուս (որ միայն նիւթոյն հարկաւորութենէն երկընցաւ) աս ալ յիշենք, որ թէպէտ և աս ուսմունքը ամէն հասակի համարէ, քայց աս ալ մէկաններուն պէս աւելի մանկանց սիրելի է . շատ դժուար է, ըստեմ անկարելի, որ հասակը առած մարդ մը ինքը զինքը նոր կրթէ առաքինութեան մէջ . վասն զի նորէն Պլուտարքոսի խօսքին գալով՝ “ Առանց սորվելու անկարելի է, առաքինութեան մէջ կրթուիլ ” :

Դանշնան ուրեմն դեռահասակ ուսանողը իրենց բաղդը, և ամէն բանէ աւելի ասոր ետեկ ըլլան՝ որ զիրենք ամէն բանէ վեր երջանիկ կրնայ ընել . աս ուսմանս գրքոյկը գրած է իրենց սրտերնուն մէջ, իրենց խղճմուանքին վրայ . գրած է առաքինի անձանց ձակտին ու բերնին վրայ . գրած է խելացի ու հոգեշահ գրքերու մէջ . գրած է իրենց վարպետներուն բարի խրատուցը մէջ . Խւս առաւել ուսուցիչք և վարպետք ջանան սորվեցընել աս Ամենահարկաւոր ուսմունքը ա-

նոնց՝ որ ազգին և աշխարհքիս ակընկալութիւններն են . ամէն բանէ առաջ տնկեն ան փափուկ սրտերուն մէջ առաքինութեանց սերմունքը, և միշտ ինամեն ու մշակեն, աշակերտութեան առջի օրէն ինչուան ետքի վայրկեանը . դպրատանց ներսը դուրս գրած ըլլայ, Առաքինութիւնն է հոս սորվելու ամենահարկաւոր ուսմունքը :

Հ. Դ. Մ


ԲԱՆԱՍՏԻՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

ԱՇԽԱՄԱՆԱԳՐՈՒԹԻՒՆ

Լապիտութիւն :

ՀԻՆ ազգաց աշխարհակալութեանը յիշատակները ու իրենց մեծագործութեան մնացորդները շատ զարմանք կը բերեն մարդուս . ասոնց մէջ զարմանալի են նաև հին Հռովմայեցոց շենքերը, որ աւելի Հռովմքաղաքին մէջ կը տեսնուին, ու ամէն օտարականաց ու հին պատմութիւն կարդացողներուն առջեւը մեծ յարգունին : Հռովմայեցոց պատմութէը մէջ խիստ անուանի է Լապիտոլիոն ըսուած տեղը . ասիկայ Հռովմքաղաքին բլուրներէն մէկն է, որ երկու գլուխ բաժնուած էր, ու ասոնց մէջ տեղը Հռովմուլոս ապատանարան մը շինած էր, որ քովի երկիրներուն յանցաւոր մարդիկը հոն փախչին աղատին, անանկով իր կանգնած քաղաքին բնակիչները շատնան :

Արևմտեան կողմի գագաթը Լապիտոլեան ժայռ կամ բերդ ըսուածն էր, որ առջի բերդապահին անունովը Տարպեան ալ կ'ըսուէր : Անկալ կտորին վրայ երբոր Տարկուինիոս Աթագաւորը Լապիտոլեան Արամազդայ կռատուն մը կանգնեց, ան ատենը բոլոր բլուրն ալ իր անունովը Լապի-



Ապահովութեան :

տոլիոն՝ ըսուեցաւ : Այս կռատան շէնքը շատ գեղեցիկ էր, ու մէջը իրեք բաժնուած էր . մէջտեղինը Լքամազդայ ընծայուած, քովիններունը՝ մէկը Հերայի ու մէկալը Լքենասայ :

Հռովմայեցւոց քաղաքական պատերազմներուն ատենը աս մեհեանը այրեցաւ, բայց Աիզդա նորէն շինելու ձեռք զարկաւ, ու Լքէնքէն Ողիւմ պեան Լքամազդայ կռատան սիւները հոս փոխադրեց : Կայսերաց ժամանակն ալ մէկ երկու անգամ այրեցաւ ու նորէն շինեցին : Այս պատին վրայ՝ որ Լքամազդայ ու Լքենասայ կռատունները մէկմէկէ կը զատէր՝ տարուէ տարի մէյմէկ գամ կը գամէին . անով քանի տարի անցած ըլլալը կ'իմացուէր : Կռատան երկայնութիւր 200 ոտք էր, լայնութիւնը 185 : Տասնպետաց ատենը աս կռատան տակն էին սիրելլայից հռչակաւոր գրքերը : Չգիտցուիր թէ աս կռատան ետքի կործանումը ո՛ր ատեն եղած է :

Կապիտոլիոնին վրայ ուրիշ շէնքեր ալ կան եղեր ատենով, բայց հիմա անոնց նշանն ալ չտեսնուիր : Հոն կը պահուէին Հռովմայեցւոց հին դիւանական գրուածքները . ու քանի որ օրացուցի գործածութիւր չկար՝ քուրմերէն մէկը ամէն ամիս նոր լուսին տեսածին պէս՝ անկէ ժողովրդեան կը

ծանուցանէր . ստակ կտրելու գործարաններն ալ հօն էին :

Հիմա Լքամազդայ կռատանը տեղը շինուած է ֆառաւոր եկեղեցի մը Լքտուածածնայ անունով որ Լքամազդայ կ'ըսուի . ասոր դիմացը ֆառաւոր սանդուխ մը կայ, քովերն ալ երկու մեծագործ պալատներ որ Ակրել-Խանձէլս հռչակաւոր Ճարտարապետին շինածն են . ասոնց դիմացը կ'իյնայ ծերակուտին պալատը : Անդուխին վարի ծայրը Երգիպտոսի պազալթէ երկու գեղեցիկ առիւծներ կան . աստիճաններէն վեր որ ելլես՝ Կաստորի ու Պողիկետիսի մեծամեծ արձանները կան իրենց ձիերովը . անոնց քովն են երկու հատյաղթական կոթողներ որ ոմանք Արիոսինն է կ'ըսեն, ոմանք ալ (որ աւելի հաւանական կ'երևնայ) Տրայիանոսի . ետքը կուգան Կոստանդի ու Կոստանդիանոսի արձանները . անոնց մէկուն վրայ և թուանշանը դրած է . վասն զի Հռովմ քաղքին գրեթէ բոլոր գլխաւոր Ճամբաններուն սկիզբը աս էր :

Կապիտոլիոնի հրապարակին մէջ տեղն է Արկոս Լքրեղիոս կայսեր ձիւաւոր պղնձէ արձանը, որ շատ վարպետ ու մեծագործ բան է : Դյերակուտին պալատը իսիստ հռչակաւոր է իրեն համեմատ շէնքին համար, երկու գեղեցիկ սանդուխներուն ու սան-

դուխին վրայի աղքիւրին համար :

Պալատին երկու քովերը՝ ՚, եղոս ու Տիբեր գետերուն մարմարիսնէ արձանները կան . վերի ծայրն ալ աշատարակ մը . անոր մէջ ժամացոյց մը կայ , մէկ մեծ զանգակ մըն ալ՝ որ երբ պապերը վախճանին՝ ան ատեն կը զարնեն : ՚ ս աշտարակէն Հռովմքաղքը շատ գեղեցիկ կ'երենայ , ու քաղքին եօթը բլուրը ու չորս կողմի ընդարձակ դաշտերը որոշ կը տեսնուին : Լապիտոլիսնին թանգարանը աս պալատին ձախ կողմը կ'իյնայ . Լղեմէս ժի աս շենքը սկսաւ շինել , Շենեդիկտոս ժԴ , Լղեմէս ժԴ ու Պիոս է կատարելագործեցին ու հետ զհետէ զարդարեցին :

՚ ս թանգարանին մէջ եղած հաւաքունքը խիստ հին ու սակաւագիւտ բաներ են , որոնց նմանը գրեթէ տեղ մը չկայ :

Լապիտոլիսնի աջ դին է ինչուան հիմա Տարպեան ժայռը , որ 25 սովք բարձրութիւն ունի . ատենովնոյնչափ մըն ալ աւելի բարձր է եղել : ՚ սկէ վար նետելով կը սպաննէին Հռովմայեցիք քրէական յանցանքի տէր չարագ ործները :

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Վարդինոս | Հուարեր :

ՏԿԱՐԱՄԻՏ մարդիկ տեսնելով քըրիստոնէական սուրբ կրօնքին՝ ՚ սկըզբանէ հետէ . ներքին և արտաքին թշնամիներէն քաշած հալածանքը , կրնան գայթակղիլ թէ ինչպէս աս կրօնքը ՚ ստուծմէ հաստատուած կըրնայ ըլլալ որ այսպէս միշտ կը հալածուի . մանաւանդ երբոր տեսնեն որ բոււն եկեղեցւոյ որդւոց ու պաշտօնէից մէջէն ելեր են շատ հեղ իր հալածիները : Բայց իմաստուն ու Ճմարիտ հաւատացեալը կը տեսնէ նաև աս բանիս մէջ կրօնից սրբութիւնն ու

Ճմարտութիւնը . վասն զի աս կրօնքը որչափ որ հալածուի , ու աղանդապետները ջանան անոր հիմը շարժել , այնչափ աւելի պատճառ կ'ըլլան անոր հաստատութեանը , և կը ստուգեն . ՚ թիստոսի ըսածը թէ սուտ մարդարէներ պիտի ելլեն՝ որ ոչխարի հագուստով գայլեր են . պիտի յարձակին իր փարախիը , ու ջանան յափը տակելանմեղ գառինքը . և թէ պէտք է որ ցորենին հետ որոմն ալ բուսնի : ՚ թաքելոց ժամանակէն ինչուան ժադարը շատ աղանդաւորներ զարնուեցան եկեղեցւոյ անշարժ վիմին ու փշրեցան . ասոնց փոշիէն ելաւ ՚ արտինոս ՚ ուտեր , որ անկէ ինչուան հիմա ելած աղանդներուն դրօշակիրը և հայրը սեպուեցաւ , ու իրեն հոգւովը լցուած աշակերտները անպակաս են . անոր համար արժան է կարծ կերպով մը պատմել իր վարքը , որով իմացուի իր հոգին ու իրեն հետեւողներուն միտքը :

Ուստի հիմակուընէ կ'իմացընենք մեր ընթերցասիրաց , որ այսպիսի աղանդապետի մը վարքը պարզ պատմութեան պէս միայն կը պատմենք հոս , և ոչ թէ իրեն մոլորութիւնները հերքելու մաքով : ՚ թիտենք որ դժբաղդութեամբ աս բանս ալ հարկաւոր եր մեր ազգին այսպիսի ժամանակ . բայց օրագրիս բուն վախճանէն դուրս սեպելով աստուածաբանական խնդիրները (ինչպէս որ ուրիշ անգամ ծանուցեր ենք) , առանձին գրքերով յուսանք որ ան պարտքն ալ կը կատարենք :

՚ նաև ՚ արտինոս ՚ ուտեր ՚ անիայի ՚ աքսոնիանահանգին ՚ սկսէպէն քաղզաքը 1484 աղքատ տնէ մը : ՚ անկութել ատեն արժանի յիշատակի գործ մը չպատմուիր վրան . միայն կ'ըսեն թէ ՚ ուտեր մեծ սէր

1 Ասոնց կը յարմարի Ագաթանգեղոսին ըսածք . ՚ Աւս եղեալ համբառնայր հարկանէր ընդ վիմին հաստատութեան , ընդ հաւատոցն եկեղեցւոյ . վիմին ինչ ոչ ստնանել կարացեալ՝ ինքն առ վիմին խորտակեցաւ :